

ՓՈԽՈՒՆ, ԽԱՐԲԱԴՐԸԿՈՒՆԻՒԹ

«ԵՐՈՒՍԱՂԵՄԻ ՏԱԳՆԱՊԸ»

Զ.

«ԶԱՐԹՕՆՔ»ԵԱՆ ԿՇԻՌՔՈՎ

«Զարթօնք» Օրաթերթը իր Յ Դեկտ.ի թիւով փոխանակ պատասխանելու «Սիրոնի Խմբազրականին», որ փաստեր պահանջեր էր իր ստապատում բարբանչանքներուն համար, ճռաքաղ մը փորձած է մեր ըսածներէն, Գ. Վ. Վ. ծանօթ դիմակաւորի, այսինքն Աճմեան Հաննայի, բերնով յայտարարելու, թէ Եղիշէ Պատրիարքը կը հայոց միայն, անարգելով յօդուածազրի նման սրբազնապուրը և ախտաշնորհ անձնաւորութիւնները։

Հասուածները իրենց եղիշերուաքաղային սուսերով այնքան աղերսարկուէին, որ պահ մը տարուեցայ մտածելու հրաժարի պատին վրայ խելայելորէն բզզացող ճանճ մը ճամելու ճիգէն, եթէ նոյնիսկ ան մեզի ծանօթ շանտանճը եղած ըլլար, և թողով որ զրաբան յօդուածազիրը որբան ուղէ քերէ իր կըռնակը Ս. Յակոբեանց վեհաշութ կազնիին՝ և յետոյ շալակը առած իր աղբիւսին կողովը, թափէ զայն «Զարթօնք»ի էջերուն մէջ։

Հսի թէ անծանօթ չէ մեզի յօդուածազիրը, որ կը ծածկէ ինքզինքը երեք տառերու ետին։ Մեր զիւղերուն մէջ չուներն ու կովերն անզամ անուն ունէին, «Զարթօնք»ի ստապատում ալբակիրը ինչո՞ւ միշտ դիմակներու ետին կ'ապաստանի։ Կայ աւելի մեծ դժբախտութիւն քան ծնիլ և անուն չունենալ, փողոց նետուած ընկեցիկներու պէս։ Ա՛զ զու անանուն խարանեալդ, զիտե՞ս թէ հայ ժաղովուրդը անսուրբ կը նկատէ իր երեխան, մինչեւ որ ան անուն մը ունենայ։ Կ'երեկի իրենց սեռը փոխողները իրենց մազերուն պէս կը սիրեն ներկել ինքնիւնին։

Այս առիթով, անանունը գիրազանցելով ինքզինքը, իր պաշտպանութեան ներքեւ առեր է մաղձաշնորհ Պատրիարքը, թուելով իրը թէ անվայել մեր որակումները, այնքան վայել սակայն իր պաշտպանած սուրբին։ Երուսաղէմի Միաբանութիւնն ու ժողովուրդը շատ լաւ կը ճանչնան անարգամեծար այս փախուկը, իր խալցած անմարդկային և գտաշուէր դերերուն համար, Տիրան-Եղիշէի պայքարի շըջոնին։ Պալմեան Քահանայի հատոր մը լեցուն որակումներն ու տեղեկութիւնները զրպարտութիւններ չեն, այլ իրական վերբերումներ՝ այս անորակելի արարածը դիմագծող։ «Զարթօնք»ի յօդուածազիր Հաննան, խորունկ տոպրակ մըն է անհեթեթ և զազրելի զրպարտութիւններու և իր ըսածները ուրիշ բան չեն, բայց տեսակ մը բառքչուք, նմանօրէն փորքչուքի, թափուած «Զարթօնք»ի կոյանոցին մէջ։

Տակաւին տակէն այրած այս ախտաւորը, անամօթաբար կը զրէ թէ Եղիշէ Պատրիարքը պատճառ եղած է որ ամբողջ Հաստատութիւն մը իր ա-

ոորեայ զործերուն մէջ կաղայ, կազմալուծման ճամբան րռնէ և անիշխանութիւն ծաւալի: Թէ ան պատճառ հղած է Միաբան եպիսկոպոսներու և վարդապետներու Վանքէն հեռանալուն:

Սիրելի Միաբան եղբայրներ, Ս. Աթոռէն ներս և զուրս, խնդրեմ, քաջութիւն ունեցէք յայտարարելու թէ ձեզմէ ունէ մէկուն պատճառ տուած ենք որ հեռանաք երուսաղէմչն: Խոկ եթէ կայ մէկը, որ ստորանքներով և իրն յատուկ հաշիւներով պատճառ եղաւ ձեր հեռանալուն, ըսէք թէ ո՞վ էր ան: Սիրելի Միաբանակիցներ, մենք մեր կեանքի և ասպարէզի կրակէ շապիկը շնագանք, որպէսզի ստոքերը համբուրենք մեր օրերու անարի սուտակասպաներուն և դրամով մարդեր վարձողներուն: Կեղծ քաղքենիութեան այս խեչերանքները, որոնք խլուրդի աշխատանք կը տանին, պաշտպանելու առնէտները և աղջկորդիները, բարոյական քայլայում, հոգեկան խաթարում, միտքերու խեցքեկում կը սիրմանեն իրենց շուրջ: Դուք կը ճանչնաք այս թշուառամիաները, որոնք կը կարծեն թէ կրնան խարբալել ձեզի, իրագործելու իրենց նիւթացած դժխիմ ծրագիրը, ապաւինած իրենց հովկուլային յաւակնութիւններուն: Ասոնք յոդնածներ, խանդակառութենէ պարզուածներ, հաւաաքէ զուրկ ը որոտներ են, իրենց պ սրտապութիւնը ծածկած նուրիական գաղափարներու ստուերներուն ներքեւ: Կը խօսին Հայտատանի անունէն, Կաթողիկոսի հեղինակութենէն, ջըրդեղելու իրենց ժամանակէն դաւաճանուած եղկելիութիւնը:

Կը պատմուի թէ նափօլէօն պատմուճան մը ունէր, որուն վրայ ասեղնազործուած էին բազմաթիւ մեղուներ, թող մեզի համար ալ խորհրդանշան դառնայ մեղուն: Գիտնանք խայթել՝ երբ վտանգ և արգելք կը սպառնան մեր մեղրաշինութեան աշխատանքին: Մեղր պատրաստենք Հայ ժողովուրդին համար և խայթենք մուրիկն ու ստարանը, որոնցմով տակաւ կը լիցուի մեր աշխարհը: «Զարթօնքի ծանօթ յօդուածագիրը, սանձարձակ անբարոյական մը, կը յանդզնի ըսելու թէ եղիշէ Պատրիարքը իրեն անվայել արտայայտութիւններ ունի: Պատրիարքը մեղաւո՞ր է երբ գողին՝ զող, ստախօսին՝ լիրը, յետոյքածախին՝ անպատիւ և Բարեգործականի դրամով սոնքացողներուն մուրացկան կը յորջորջէ:

Տակաւին թէ մենք կը յոխորտանք որ քառասուն տարիներէ ի վեր հերոսաբար ծառայած և պարենաւորած ենք երուսաղէմի Սուրբ Աթոռը: Անմիտ զոնչականներ, ինձմէ զատ այդ շրջանին ո՞վ դիմակալեց Աթոռաքանդ հրոսակները, դաւադիրները և քանիցս պետական ոսնձզութիւնները: Ի զուր մի փորձէք նուաստացնել եղիշէ Պատրիարքը, ան մեծազոյն հերոսն է և կը մնայ երուսաղէմի Աթոռին:

Այս պարագան իսծի կը յիշեցնէ Տարօն աշխարհի երրեմի Թուրք կուսակալին յաւակնութիւնը, որ ալան թալանի բոլոր ձևերը ի գործ դնելէն ետք, ինքինքը կը ներկայացնէր, ըսելով թէ սինծի լերան զայլ կ'ըսեն: Կը հասնի Տարօնի քաջ առաջնորդը, Առաքելոց վանքին վանահայրը, որ ինքինքը այսպէս կը ներկայացնէ Թուրք Կայիին: «ինծի ալ մանսթրի զամբու կ'անուանեն, Հիմա հասկցա՞ք, «Զարթօնք»ի մուրացիկներ, թէ ի՞նչ եղած է եղիշէ Պատրիարքի դերը, քառասուն տարիներէ ի վեր, երուսաղէմի Ս. Աթոռին համար,

Աւելի ծիծաղելին և զարմանալին ։ Ինչ որ ըսուած է չորս տարիներէ ի վեր Հաննա Աճէմեանին համար և Արիոնի էջերէն, այս խպիկը մեղի կը գերազրէւ իրաւունք ունի գուցէ, որովհետեւ իրեն ուղղուած իրաւացի նախամիւները դրամ չեն որ զրպանէ ։ Նոյնիսկ կ'ուրանայ մեր զրովի հանգամանքը ։ Սակայն, մեր կողմէն զրուած և ուսամտեանի Յառաջաբանին մէջ, ինքն է որ կը զրէ ։ «Մազդակինէն Մերքամումէ ա ի, և Հեթանոսաց Առաքեալ ա ի, և Օտարական ա ի հեղինակ բանասաեղծ Եղիքարդը, յիսուներկու պատմումներով, որոնք այս հատորի զրական էջերը կը կազմեն, Ս. Գիրքը պատմելու իր ծանօթ արուեստը կը հասցնէ իր գազաթնակէտին ։ Ան իրեն յատուկ ոճով զիտէ մարզաբէները և առաքեալները վերակենդանացնել մարդկային իրենց բարտխուն ներկայութեան մէջ, Աւետարանի դիմազծերուն վրայ շողացնելով աստուածային նայուածքին խոռվքը ։ Հատորիս հեղինակը կը անի մեզ Աստուծոյ, աստուածային մարդերու մտերմութեան ճամրով ։ Հին Ուխտի իմաստութիւնը և նոր Ուխտի պատգամը կը խօսին մեզի դարձեալ տարօրինակ այժմէականութեամբ մը, որ Եղիքարդը միայն պիտի կրնար վերբերել ։

Կ'երդնում, յետոյքածախը իրենց ուսերուն առած «Զարթօնքաւաններու պատուին վրայ, Հաննան վաղը կրնայ ուրանալ իր այս զրածը, ինչպէս կը փորձէ ուրանալ իր բոլոր ըսածներն ու ըսածները ։

Շաթոպրիան, իր Անդրդշիրմեան Յիշատակներ» երկին մէջ կ'ըսէ ։ Երբ սուտը յաճախի կրկնուի, խօսողին, ինչպէս նաև անինելքներուն համար ճշմարտութիւն կը դառնայ ։ Իսկ հիներէն Սոփոկլէս, իր կարգին կը յարէ ։ «Սուտը երկար չ'ապրիր որ ծերանայ ։ Խօրէլլին, Մաքիավէլլիէն դար մը առաջ կ'ըսէր թէ սատախօսէն վախնալու չէ, որովհետեւ սուտը խարդախ կշիռ մըն է, որ միշտ պիտի խարէ զինք զործածողը ։ Պարան մը՝ որմէ պիտի կախուի զայն հիւսողը ։

Քանի որ Դիմակաւորի յիշողութիւնը սկսած է տկարանալ, գուցէ իր ունեցած միթամնի ախտաւորութեան հետեանքով, որ միշտ կը մէջ զինքը զիտակցական և կամովի սուտեր երիւրելու, ըսելու բաներ՝ որոնք կրնան գոյութիւն չունինալ, բայց զգայացունց վիճակներու տանիլ «Զարթօնքաւաններու նմանները, որոնք կը կարծեն թէ սուտերու զետին վրայ ալիւր մաղելով, վաղուան խմորը կը պատրաստուի ։ Որքան ճիշդ է հայ մատենազրին խօսքը ։ «Զի՞նչ ի քօշց և ի խողոց ընդհատ իցեն, որ զայսպիսի բանս խօսիցին ։ «Զարթօնքի երեք տառերուն ետին ինքզինքը ծածկող Հաննան, տիպարական և եղական միթամն մըն է, հետեարար կ'արժէ որ իր ընթերցողներու յիշողութեան մէջ անզամ մը ևս, հակիրճ կերպով, արթնցնենք այս զգուելի հիւանդին անցեալն ու ներկան ։

Յօդուածապիր Հաննան ծնած է Հալէպ, իր երկրորդական կրթութիւնը ստացած է Ֆրէներու քով։ Վարժարանի ըրջանը աւարտելէն յետոյ, ուզեր է եկեղեցական ըլլալ Կաթոլիկ հաստատութեան մը մէջ, հաւանաբար տեղւոյն մայրապեաներէն քաջալերուած։ Զարեհ Կաթողիկոսի կարգադրութեամբ, այն ատեն Առաջնորդ Հալէպի, Անթիլիասի Դպրեվանք կը զրկուի այս բարի ծաղիկը ։ Այդ շրջանին, իր ուշիմութեան հետ միասին, ճանչցուած է Դպրեվանքին մէջ մեղաւոր տիտղոսով մը, որու մասին զրած ենք արգէն ։ Այս տժզոյն հերսոն

էր Աջերու գողը : Այս մասին արդէն զրած ենք մանրամասն մեր կապոյտ զրբին մէջ, և Արքակի Խմբազութեան ուղղուած : Գտամած ենք հնո՞ւ նաև իր անհամար զողութիւններն ու իւրացութերը, Անթիլիասէն երուսաղէմ : Այս եպերիլին, որ մեղքը իր մորթին պէս է հագած, կը խօսի մեր բարոյականի մասին : Եօթ մահացու մեղքերու այս բեռնակիրը չի լսեր Թէկ-Ավկիլի բապարէներէն իր ականջին եկած ձայները, այն օրերուն իր հօգիին միակ օրապահկը կազմող : Մոռցած է «Հաօլամ Հազէ» պարբերաթերթին մէջ զրուած իր ամօթալի սրխարագործութիւնը, խեղճ հայ աղջիկ մը զիսէ հանելու, անոր հետ ամուսնաւալու սուր խոստումով : Պատրիարքը, կ'ըսէ թերթը, արգելք հանդիսացած է այս ամուսնութեան, խնայելու համար դայթակութիւն մը :

Մանաւանդ տիուր է խօսի իր մձնէութեան մասին, տարիներու իր եղբօր կնոջ հետ ունեցած կենակցութենէն, որուն պատճառաւ կաթուածահար պիտի մեռնէր իր խեղճ եղբայրը : Զոռննանք յիշելու որ եղբօր ամուսնութենէն առաջ, ինք արդէն քաջաբար ծակ պտուկի վերածեր էր յիշեալը, և ծածկելու համար զայթակլութիւնը, խեղճ եղբօր զիսուն կը փաթթէր այս աղջկորդին : Հաննան ի զուր պատէ պատ կը նետուի, հոլովելով նկարապիր, կոչում, բարոյական, իր շրթներուն անվայել բառեր : «Զարթօնքի հովկուները միայն բերանարաց պլուսիումի կրնան ըսել այս լրբութիւններուն :

Իրբ գերջարան ըսեմ թէ չԶարթօնքաններու Հաննան անցնող չորս տարիներուն, շունի պէս վտարուելէն վհրջ Սրբոց Յակոբեանց Միաբանութենէն, ամէն վատութիւն և դաւաճանութիւն փորձեց, Շլլայ Հըբեայ կառավարութեան քով, զոր իր քեսորդին կը կարծէր, և կամ Յորդանանի կարգ մը կաշառակերներու մօտ, ամբաստանութիւններ յերիւրելու մեր դէմ, որոնք մինչև Նորին Ա. Օծութիւնը հասան, Յորդանանի հայազգի Խուս խլաւուղ դեսպանին օժանդակութեամբ : Արդիւնքը այս լրբութիւններուն, նախ դեսպանը վտարուեցաւ, երկրորդ՝ Նորին Ա. Օծութիւն Ամենայն Հայոց Կաթողիկոսը, ի պաշտպանութիւն նդիշէ Պատրիարքին, զրեց Յորդանանի նախորդ Վարչապետ Ապէյտաթին հրաշալի համակ մը :

Առանց կեղծիքի, կ'ուզէի բարձր տեսնել ձեզ, Խամկավար կարգ մը թերթերու զրաբաններ, որ ի զին կաշառոքի, առաջին օրէն նախայարձակ եղաք, ձեր խախուտ պատնէշին վրայ շարելով ծրտան հաւեր, յետոյքածախներ և տակէն այրող աղջկորդիներ, թքնելով այս կերպով ձեր կուսակցութեան պատուին և կտառործ պատուական դերին վրայ : Տակաւին մինչև երէկ դուք և «Արեւանները հպարտութիւն կը զզայիք զրելու . «Արքան ատեն որ Եղիշարդիները պահապան կը կենան Երուսաղէմի Սուրբ Աքոռին, անշարժ եւ ամրապինդ պիտի մնան իր պարհապնիերը» : Ի՞նչ պատահեցաւ որ փոխեցիք ձեր լեզուն : Բարեգործականի դրամը ի՞նչ հրաշք զորձեց, որ ձեր երբեմնի զովքը զերածուի շունի իս սծուածքի, Տակաւին մինչև երէկ, ըստ ձեզի, Եղիշէ Պատրիարքը հերոս մըն էր, նախախամութիւնը Ս. Աթոռին : Զուր մի փորձէք պատմութեան ախուր խաղը՝ այրելու ձեր պաշտածները : Զեր այս ապեր սխտութիւնը ինծի կը յիշեցնէ իտալական առածք :

**Փաստաթօս էլ փերիքօլո
Կաղպաթօս էլ սանթօ,**

որ թարգ ժանի, «Երբ վառնզը անցնի» սուրբը կը մուգուիս : «Զարթօնքու տըխ-մարներ, չչ՞ք անդրադառնար որ վառնզները միշա կան մեր Եկեղեցին և ժո-ղովուրդին դէմ : ոսկերարձները չեն որ պիտի կարենան դիմակալել նման չա-րիքները, ոչ ալ ինքզինքնին ծախուծ որձատուածները կոմ Հայտառանի ան-ցաղիք ծախող կապալառուները : Զեր ամօթահարութեան վրէմբ լուծելու կամ պարտուած եսին ցաւը մեղմելու համար Քաջ Նազարութիւն ծախելու ելած էք, առանց մտաքերելու կովին և զորտին առակը :

Հակառակ ձեր նկատմամբ ունեցած արհամարհանքիս, կը զզուշացնեմ ձեզի ձեր Գ. Վ. Վ. յօդուած ազրէն, որ իբրև երրորդ օեռի պատկանող կրնայ Էյծ հիւանդութիւնը ունինալու Համաձայն արդի քժշկական պրատումներուն, Էյծ մահաբեր հիւանդութիւնը կը նկատուի տուրքը միասեռականներուն :

Ե.

Յ. Գ. — Յարդ ռԱխոն ամսագիրը իր Խճբագրականներով հայելիացուց մուրիկներու և անսոնց մկանցով կրակին ցախ նետուղ Խամկավար կարգ մը թեր-թերու և ոսկերարձներու յայտնի և անյայտ արարքները : «Զարթօնքուեանները և իրենց հետեղորդները եթէ շարունակին իրենց անհիմն և պղծաշուրթն բար-րանցանքները, յաշորդ Խճբագրականներով պիտի անջրադառնանք մեր Եկեղեց-ւոյ մեծ ցաւին, Ա. Էջ միածնի և կիլիկիոյ Կաթողիկոսութեան երեսուն տարի-ներու ողբերգութեան, որուն պատճառաւ Հայաստաննեայց Եկեղեցին բաժան-ման սպառնալիքին առջև զրուեցաւ, խոռվքի մատնելով Հայ հոգին :

Յանուն ազգային խիճմաանքին և պատմութեան իրաւունքին, պիտի յայտնեմ իրականութիւնը, խայտառակելով երէկուան գաւագիրները և այսօր-ուան սոնքացող լզրճուկները :

Նոյն

